

ԿՐՈՆԱԿԱՆ

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

ԵՐԿԱՆԱՑԻՆ ԻՄԱՍՍՈՒԹՅՈՒՆԸ,

«Նա ասացի՝ քա՛ իմաստացայց
եւ նա նեռացաւ լինէն».

ԺՈՂՈՎԾՈՒ

Ժողովողին հեղինակը կեանքը խորապէս լրմանած կը թուի լլալու փերքը կը խօսի գլխաւորաբար կեանքի ամենախոսրունկ իրողութիւններու շարք՝ բոլորն ու հեղինակի անձնական կեանքի փորձառութիւններին բխող՝ Վերը արուած բնարանին մէջ, ան կը նայի իտ և կը փերյիչէ այն բոլորը, որոնք կրնային ըլլալ և չեղան և որոնք այժմ հեռու կը մնան իր հասազութենչն։ Կը ցափի իր կրիտասարդ օրենքու անգիտակցութեանը համար, կը խօսի իմաստութեան ի խնդիր իր հետապնդումներէն, և կը հանգի սա տիրու եզրակացութեան, «Եւ նա հեռացաւ լինէն»։

Յիշողութիւնը տմինասքանչերին և նոյն ամեն ամենատիտուր իրողութիւններէն մին է կեանքին, որ ուրիշ բան չէ բայց մեր ամբողջ անցեալը։ Տիրեցուցիչ է յիշողութիւնը բոլոր անոնց համար՝ որոնք կը զգանք չատ ուշ է այլեւս. միւս կողմէն մեր փրկութիւնը, իբր ապրոյ էսկի, պայմանաւոր է միան յիշողութեամբ, զի բայ է անագան քան երբեք։ Ենտոյ մեր անցեալն է որ կ'արժեանորէ կեանքը և մեզի կուտաց բարյական և իմացական արժէք, մէկ խօսքով, անձնականութիւն և ինքնութիւն։ Եթէ զիտակից արթնամտութեամբ մեր մէջ միշտ կարենար գործել այս սքանչելի կարողութիւնը, եւ մենք մեր անցեալին եւ գործերուն գէմ կեցած՝ ինքնագնութեան նստէինք մենք մեզի հետ, շատ բան պիտի խնայուէր մեր կորուսաներէն և մեր աւազանքն իշել ապաքեալը մոռանոյն արուեստն ու ապաւէնն է անզգամին, մեղաւորին, կորուսեալին։ Նորոգութիւնն ու յառաջդիմութիւնը յիշողութեամբ են պայմանաւոր։

Եթէ առաքեալները կարենային յիշել և պահել այն՝ ինչ որ Տէրը ըստած էր իրենց իր մահուան ու յաղթանակի մասին, Գիբ-

սեմանիի մէջ և Պողոսիայի վրայ, պիտի չպարզէին վատութեան և երկուսութեան այն տեսարանը, որ յետոյ իրենց արիւթեայի պիտի պայտ առանար և նրագրուէր։ Արշողութիւնը լատոն է փրկութեան։

Դիւրին է անշառւտ, երխաւասարգ հոգ գինելուն համար պայքարը զոր իրենք կը յառաջացրեն, և Յո սոսացի՝ քա՛ իմաստացայց ու առաջացրեն, և որ յետոյ սակայն կը վերջանայ տայաջնութեամբ, ու եւ նա հեռացաւ լինէնքն Ռայակէս է կեանքը, ամէն մարդ համբայ կ'իյնայ յաջողութեան և յաջքաւ նախի երազով և թիւտով։ Եւ լայ է որ այս, պէտք, կ գոստարուած մարդկային միտքն ու հոգին և անսներով պայմանաւոր ձգտումները, այլապէս ոչ ոք պիտի համարձակէր սկիւրու, ձեռնարկիլու և յատշանայուու։ Մեր տիշերն ու իրազները իրագործուինք մերդ ջագի կամ կամ ոչ ու գեղիցիկ յառաջապահութիւններ են մեր կեանքի համբուն, և մըումներ նայն ամենն, որոնք նորազ չեն արժեք քան նոյն իսկ իրագործուալը անոնց։ Յաւիտինական է ճշմարտութիւնը, թէ ճիկն ու ձգտումը եթէ չբարձրացնեն անգամ զինք մեր չսկիւրուն։ Կ'արգիւին զմեղ գէթ վար սահնէկ։ Փիշեր կրնան յաջողիլ, բայց յաջողութիւնը կը մետք պայման ամենուն ու կեանքը, կը չագունակէ փոք ընթացքը միշտ գէպի կատարեալն ու բարին։ Հետեւարար երանելի են անոնք որ կը կամենան ժողովողի հեղինակին հետ իմաստուն ըլլալ, եթէ նոյն իսկ կեանքը ապերախտ գտնուէր իրենց՝ և այդ մոտապատճեր տիսիլը հետանը իրենցմէ, իրենք կորուած մը չէ որ կ'ունենան իրենց գաֆաքն ու ճիգը կը մայ միքայ ժառանգութիւնը իրենց, եթէ նոյն իսկ իրենք յիշեն յետոյ թէ յաջողած չեն։ Երկրախոյզ Պողոսպոսի նման անոնք իրենց աչքին աչջի ունին ապագայ կարելի երկիրը որ գոյութիւնունի, բայց շատ հեռու գուցէ իրենցմէ։ Իմաստութեան որոնումը, և իմաստուն ըլլալու փափաքը մարդկութեան չափ կին է, և այս պարագան աւելի քան սրտառու և խորսունկ կ'ընէ այս արարքը, բոլոր ժամանակներու և մարդկուու հաւասար ընծայիլով զայն։ Բանիները ու նեցած են նոյն այդ փափաքը, և որքան քիչ է թիւը անոնց՝ որոնք կրցած են մօտեցնել իրենց կեանքը փափաքուած այդ չափանիշին։

Այս մտածումին յարաբերութեամբ, ի՞նչ է հետևելուած փառնութիւնը Խարգիւն փափաքնիրուն և անոնց իրականացումին։ Մարդուն հզգին նման է հայելիի մը, ուր կը ցոլան իրմով պայմանաւոր կեանքի իրողութիւնները Յ փիփազարձարար։ Այս է անտարակոյս պատճառը որ մենք այնքան խորունկ կիրազվ կապուած ենք կեանքին, հակառակ անոր մեզի առթած ցաւերուն և յուսախարութեանց։ Անտառնութիւնը, Նք ջանկութիւնը և նման խոշոր իդէմք, ամէն դարուն՝ մարդկութեան յառաջադրութիւնները կը կազմին, եթէ նայն իսկ անմեք չիրագործուին այն չափով, որուն ըդձանքով կը մասն տագորուած հազարաւոր անրունդներ։ Անտարակոյս հայ արտաքին իրողութիւն մը որուն կը ձգտին մեր ներքին հղումները։ Հոյն ուր կ'ուզգուին բոլոր ուղաքները, անտարակոյս թէ է հայ զանոնք իրեն քաշող բեւեու։

Իմաստութիւնն անո ուրիշ րան չէ, բայց ճշմարտութիւնը գիտանալու և կայն ունենալու փափաքն և ձգտումը։ Ո. Գիրքի մէջ անիկա ունի իր ուրոյն Ֆանակութիւնը, միրացումը ընդհանուր մեծ սկզբունքի մը որ իրեն կ'ենթարկէ բոլոր իրերը, կ'իժի՞ն քուրքին, կը լուսաւորէ բոյորդը Անձ մնա սկզբունքը զոր գիտունը կ'որոնէ քնարեան մէջ, այն արբապեառ օրէնքը որ իր մէջ կը խտացնէ բոլոր շարժութերը բնական ուժերուն և զանոնք կը վիրածէ միակ միհւաթեան մը։ Աթէ ինչ որ իմաստութիւնները կ'որոննն մարդկային ընկերութեան ներգաղաւամին համար, Մէկ խօսքով այն՝ որուն շնորհի կարելի Ք բացաւարել աշխարհը և ապահովի զայն լաւագուստ սպազործելու։ Հետեւարար Փողովոյի հետ զինակին որոնած իմաստութիւնը ուրիշ րան չէ, բայց կեանքին զաղանքի գիտանալու, զայն ունենալու և ձգտագործերունը որ ձգտումն է բոլոր գարերուն և սերունդներուն, որ սկզբունքն է բոլոր յառաջդիմութիւններուն։

ա հո * մ

« Իմաստութեան որոնումը չէ այլ ինչ; բայց սենչը կերպոյի սկզբունքի մը, օքրագրի մը որ հրաման է արեգականի կապ ուղյին ու զայթ բոլով ափսակի իրերուն

բնութեան։ Գիտական այս հասկացողոււթիւնը կրօնական ըմբռնումով գերազոյն իրականութիւնն է, Աստուած Ո տարրերութեամբ միայն որ գիտութեան սկզբունքը վիրացական է առանձիւարար, իսկ կրօնականը, անձնականը Փոխանակ որոնելու իմաստառիրական իրողութիւն մը, օքէնք մը, որ պարփակէ և ներդաշնակէ կեանքը, ան կը նայի անձնաւորեալ իրականութեան մը, Աստուածոյ և Անոր տասցի բայ իմաստանցուց կը նշանակէ կ'ուզեմ Աստուածոյ երթակ, ճանչնալ զինքը։

Երբեմի քրիստոնեական տաճարը Կ. Պալոյ մէջ, կը կոչուէր Սուրբ Իմաստութիւն (Սօփիա), տաճար մը՝ որ իր մէջ ունէր զԱստուած, որ կը ծառայէր Աստուածոյ, այս ուժին որուն սկզբը Աստուած է, սկիզբն իմաստութեան երկիւղ տեսանցն Այս նոր և խոր հասկացողութեամբ, բառն տալով կրօնական հասկացողութիւնն, իմաստութեան ըմբռնողութիւնը աւելի յըտ տակ կը գառնայ և անոր հասնելու փափաքը յանալից։ Այժմ մեր մաստումն ու փափաքը կ'իրթան կենդանի իրի մը, փոխանակ տիեզերական ըմբռնումի մը, կամ մնութեան իրերու համապարփակ ճշմարտութեան մը։ Եւ որովհետեւ մեր ի մտի անեցած ճշմարտութիւնը անձ մը, նոդի մը, սէր մը և ձայր մըն է; անոր հետ հայ զորդակցելու, անոր մատենալու նպատակը կը գառնայ աւելի քան կարելի կենդանի անձնաւորթիւններ միայն կրօնան իրարութան ունենալու այն սերտ և սեռն հազորգացութիւնը որ անկեանք իրերէն զիր և գերազանց։ Այդ իմաստութեան անկանա ժեշտութեան ի ինդիր զարերով իմաստուններ և մոգեր երկինքէն ու իրերէն հայցեցին զայն և սակայն անիկա մարդոց չկրցաւ ըլլալ, մինչև որ որ մը մարմինն առա Թեթզեհէմի մէջ, յետոյ կարենալ ըլլալու համար այն կերագոյն ու կենդանի պատկամը՝ որ քրիստոնէութեան է և աւետարանին։

Աստուած իմաստութիւն կը հուէ Պատուաքեալ Քրիստոսը, իր առ Կոնքաւցիա թուղթին մէջ, զգիրիսատ Աստուածոյ գորութիւն և Աստուածոյ իմաստութիւնն Այս իմաստութիւնն էր որ պիտի մարմանար, անձնանար ու թափէր իր ոյժն ու չնորհը մարդոց մէջ։ Այս ճշմարտու-

թեան հաւատացողին համար բովանդակ
տիեզերքը իր կարելի ճշմարտութիւններով,
բարախուն ու սրտառուչ, կուզայ հպելու
մարդուն հոգիին: Այսպէս որ իմաստու-
թեան որոնումը ուրիշ նկարագիր կը հագ-
նի, երբ կը դառնայ կրօնական: Ան կը
լեցուի յոյսով և սուռգութեամբ, և կը
դառնայ բարոյական արարք մը, նկարագիր
մը, որ բարձր է իրերու սառն ծանօթու-
թենէն: Այս պարագային իմաստութիւնը
այլևս զարգարանք մը, փաստաբութիւն
մը չէ, այլ այլափառութիւն մը, վերա-
ծնունք մը, լուսաւորութիւն մը, ոչ միայն
դիտանալ մը, այլ ըլլալ մը:

Իմաստութիւն փրկութեան միջցաւ
աւելի քան ընտանի և սրտառուչ է: իմաս-
տութիւնը որ աստղի մը նման կը փայլի
մարդոց նականներուն վրայ, որ պատմու-
նանի մը նման կը հանգերձէ զմեզ, որ կը
չնորհարաշխուի մեր ըրթներէն գեղեցիկ
պերճախօսութեան մը մէջ, ամէն մարդու
յատուկ և կարելի բան մը չէ: Երկնային
իմաստութիւնը որ փրկութեան երաշխիքն
է, ուրիշ նկարագրով կ'իրջն հոգիներուն:
Անոր ակնարկելով է որ կ'ըսէ Յակովոս ա-
ռաքեալ, օխսկ վերին իմաստութիւնն նախ
զի սուրբ է, և ապա խաղաղարար, հեզ,
դիւրահաւան, լի ոզորմութեամբ և պտղովք
բարեց, անխիզն, առանց կեզծաւորու-
թեան: Դիւրին բաներ չեն ասոնք ան-
շուշտ սակայն բաներ չեն որոնք գժուար
ստանալի չեն մարդոց համար:

Այդ իմաստութեան է որ քրիստոնեան
պարտի հետամուտ ըլլալ և անոր հասնելու
ջանալ: այդ իմաստութիւնը որ փրկութեամբ
կ'արդիւնաւորուի, որ արդարութիւն ու
սրբութիւն է, որ Քրիստոս է ինքնին:

Այդ իմաստութիւնը բոլոր ժամանակ-
ներու մարդկեր դարերով որոնեցին, հե-
ռաւոր Հնդկաստանէն մինչև գեղագէտ հել-
լէնները և մինչև բարոյախոյզ և օրէնսդէտ
հոգվէացիները: և սակայն ատիկա արուե-
ցաւ միայն Գալիլացի անուս ձկնորսնե-
րուն, վասնզի ինչպէս առաքեալը կ'ըսէ
Աստաւած յիմարութիւն նկատուած քարոշ
զութեամբ պիտի փրկէր աշխարհ, ու վըր-
կեց:

Ե. Վ. Տ.

ՏԵՍԻԼ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Առաջին իսկ ակնարկով այս երկու եզ-
րերը, տեսիլ և իրականութիւն, հակասա-
կան պիտի թուին իրարու նոյնիսկ զիրար
ժխտող երկու աշխարհները: Որովհետեւ,
պիտի մասնենք որ իրականութիւնը, մեր
զգայարաններու տակ ինկող աշխարհը,
իր բոլոր երեսոյներով, ամանքացեան հաս-
կացողութիւնը մըն է, նիւթը, ուրեմն ան-
անհանելի տեսիւով և անբացարելի անոր
կալուածներուն մէջ: Որովհետեւ տեսիլը
բնապանցական հասկացողութիւնը մըն է
էապէս:

Սակայն, պիտի ստիպուինք, եթէ կեան-
քը լւա գիտենք ու ուզենք ճանչնալ զայն
իր լինելութեան, ուժականութեան իմաստ-
ներուն մէջ, անգրագաննալ այն խօրունկ
աղերսին որ կայ Ֆեովլին և իրականու-
թեան մէջ: Մին անհասկնալի առանց միւ-
սին: Իրականութիւնը ըսելով պիտի չհաս-
կնանք լոկ նիւթական գոյացութիւն, այլ
այն բոլոր իրողութիւնները որոնցմէ նիրա
կը թափանցէ մարդկային քանականութիւնը
և հասկնալի կ'ընճայէ զանոնք: Որովհետեւ
մարդն է որ ւշնորդներ իր աստաւածա-
պարգէ բանականգեթեան — կ'օրինաբուծէ,
կարգի մը մէջ իրականութիւնը, ի իմաստ
կուտայ անոր Արքէք, ուրեմն նպատակ
կը գնէ անոր, զայն կ'առանչ քտսակարու-
թեան ու նաև բարիի, գեղեցիկի կալուած-
ներէն ներս: Ուրիշ խօսքով զայն կը վե-
րածէ տիեզերական կեանքի մը որ կը թա-
ւոլի բոլոր իրերուն մէջէն, հասկցուած
իրեկ ատիեզերական կարգաւորութիւն: Ու-
րիշմէ աներաժշտորին հասկնալի զերը
մարդուն բանականութեան և իր ոգիկան
կարողութիւններուն իրականութեան ճա-
նաչուումին համար և իրականութիւնը մար-
զէն զէպի գուրս հառագայթում մըն է,
անոր ներքին ապրուած կեանքին արտա-
ցոլում իրերն, փոխագարձարար ստացուած
իրականութիւններէն, իրեր նիւթ գոյացութիւն,
տպաւորութիւններէն, անոր հառագայթու-
մէն: Նիւթին իրականութեան կայսենու-
թիւնը կը ստանայ բանականութեամբ լի-
նելութեան, ուրեմն կեանքի արժանիք: